

ՆՈՅԻ ԳՐՈՒՆԻԿԻ

Կարդացի.

Ապօստոլիքը է ժողովուրդը բոլոր.

Հըրապարակ՝ ճամբայ գրաւեր է կուռ՝ խրիստ. Ե՞ն իր սուրերն՝ աղաղակներն «չաց ու գործ, Ռւին հազար կործիքը իրեն շերտափակ»։

Կարդացի.

Անապակի կը ման պալատ՝ սրբանոց.

Պատրշագաները փակ են, փակ են գրաներն, Կ'անցնին քաղթէն պահանորդներ զինավառ կը պատրաստուին սուգեր՝ ողբեր կիներուն։

Զոկատ մ՞նեսի զինուորներու գունաթափ, Ո՞վ շատութիւն... ըմբռստներուն վրայ կրակեց. ինկան ասոնք, սպառնալից, գեղեցիկ.

Խածին փոշին. և կը մընան անվըրէ։

Նօթի էին, հայրեր էին. Ներքին բնագդն

Արդարութեան մըղեց զանոնք հեստութեան.


Ինկան...

... Ելայ սրբուիս մէջոնք զարնըաւա.

Արիւն նըկուն յանկարծահաս սոսկումէ։

— Որո՞ւ յանցակնն... — ըսի ձայնով մը մէծ ես: Եւ անունով ծափուաներուն, խեներուն, ինկաներուն 'ենդրայասպան զօրիքուն' Ըստուերին մէջ անիծեցի բան մը ես։

Թուր. Հ. Արօն. Դ. Պարունակ



Փ Ա. Ռ Ի Զ Ա Խ Ա Կ Ն Ե Բ Բ.

ԳԼՈՒԽԻ Գ.

Ա Ր Ո Ւ Ե Ս Ա Գ Լ Ը Ը Ը

(Տար. տես. 1920 թվ. էջ 274),



Ճիունտա Փիզանոյի նկարը, որ կը զբունուի Ասիզի Ս. Փրանկիսկոսի եկեղեցոյն մէջ, և որ կը պատկերացնէ զՔիրիստոսի խաչին վրայ՝ հրեշտակներէ երկրպագուած, և կուիտոյ Սիենացիի Բիբլանդական Տիրամայրը՝ համակ իստալական քննչուած մեծ և ազնիւ անհատականութիւնն մ'եղաւ՝ թէպէտն ծաղիկ հասակի մէջ մեռած ըլլայ և զեռ փառքին միջօրեային մէջ։

Իրմէ վերջը՝ Ճենթիւէ զա ֆարբիւնոն, կարդուսեան կրօնաւորի մը պէս քննուց ու խորհրդաւոր, և հետեարար իրբեք արեգական առաջին ճշմարիտ ճառապայթն՝ որ արշալոյսին, շացութիւններն կը փարատէ և երկիրը կ'ողողէ համակ լուսով։

Ֆրա Բէաթոյ Անձէլիցոյ, խորհրդաւոր քաղցր և բարեպաշտ և բննոցցոյ կոցցով,

արուեստին դաշնադրական խստութիւնը, բայց արդէն կը նշարուի նշանը, թերեւ անհէտ, զարթումի մը. առաջին նոր պայծառութիւնն է գէպի արևելքը՝ երբ զեռ աստղերը կը փալվին գագաթնակէտին վրա։

Թո՞ղ անցնին սակաւ տարիներ և արգէն նոր արշալոյսի մը թուականը խաւարին յալթած է։

Զիմարուէ, Արուուի Մարիամ նովէլ-լայի եկեղեցոյն համար շինած իր Տիրամօրով, կը խանդավառէ ժողովուրդն որ իր պատկերը թափօրով կը շրջեցնէ քաղաքին փողոցներուն մէջ և ձիուտոյ, նկարին մնձ թատրերգակը, կը յաղթահարէ վարպետն և յաղթանակել կու տայ կենացը քրմական նկարին մէջ և Ասիզիի, Հոովմի, Փորենտիոյ և Պատալիոնի մէջ, և նսեմացնելու չափ կը գերազանցէ մինչև իսկ իր յաջորդը՝ Զինցի Անդրէս՝ որ նկարց հագուազիւտ գարպետութեամբ Ստրոցցի մատուռը։

Հիմայ արուեստի երկինքները կը շողական ու լոյսը մօտալուն է։

Կը բարձրանայ ժե զարը. ահաւասիկ Ք. Փանիկացի Մազուինոն որ կը ձերբազատուի ճիուտական ձևերէն. ահա իր երենելի աշակերտները Մազաշչիոն և ֆրա Փիլիպառո Լիփիին, որ մեծագոյն զօրութեամբ խնամեցին արտայայտութիւնն ու մանրամասնութիւնները։ Մազաշչիոյ, որ Դոնաթէլոյին և Բրունէլէզոյին բարեկամ եղաւ, արուեստի պատմութեան մէջ տպագրած է անջնջելի հետք մը, վասն զի իր սեփական ոճին՝ ակաղեմականն եղաւ, և ընդհանրապէս ճանչցուած մեծ և ազնիւ անհատականութիւնն մ'եղաւ՝ թէպէտն ծաղիկ հասակի մէջ մեռած ըլլայ և զեռ փառքին միջօրեային մէջ։

Իրմէ վերջը՝ Ճենթիւէ զա ֆարբիւնոն, կարդուսեան կրօնաւորի մը պէս քննուց ու խորհրդաւոր, և հետեարար իրբեք արեգական առաջին ճշմարիտ ճառապայթն՝ որ արշալոյսին, շացութիւններն կը փարատէ և երկիրը կ'ողողէ համակ լուսով։

Ֆրա Բէաթոյ Անձէլիցոյ, խորհրդաւոր քաղցր և բարեպաշտ և բննոցցոյ կոցցով,

իր աշակերտը, աշխոյժ ու զուարժ ինչպէս արտոյտն, որ օրուան երևումը կ'ողջունէ: Այլ ևս լցոյն եղած է, արուեստին փառաւոր աստղը ճամբայ եղած է զէպ ի միջօրեան, բուլոր երկիրը, այդ թոյլ գգուանքին տակ, զըովի կը բարձրացնէ նոր կեանքի մը, մանաւանդ թէ կեանցն ինքնին է որ ձեռքը կ'առնու վրձիններն ու պընակիտը:

Ինչպէս արեք, օրուան մը պատմութեան մէջ, կարգ առ կարգ կը շրջի միջօրէականներն՝ աւետելով բոլոր ժողովուրդներուն պայծառ կէսորը, նմանապէս, արուեստի պատմութեան մէջ, ամէն նոր արուեստագէտ կարծես թէ կը կրկնէ մեռնող կէօթին վերջին խօսքերը. *Licht, Licht, mehr Licht noch!* «Լոյս, լոյս, գեռ աւելի լոյս»:

Սանդրոյ բոթթիչլի, ԺԵ. Դարուն առաջնորդ բանին, վայելուչ, նուրբ, բուն իսկ առաջին արուեստական անհատականութիւնն է՝ որուն կը հանդիպինք:

Իր «Գարնան Այլարանորինը», «*Allegoria della Primavera*» նուրբ զգացման հրաշալիք մ'է և մեծ ինքնատպութիւն: Ո՞վ կրնայ մոռնալ իր այդ հիանալի նկարին մէջ Հերմէսի դէմքն և Յաւերժահարսերու երրորդութիւնը: Սանդրոյ բոթթիչլի եղաւ իսկապէս գերազոյն և մի և նոյն ժամանակ արուեստական ու գրական եռանդեամբ լիցուն, վասն զի իր ձեռքով պատկերազարդեց Աստուածային կատակերգութիւնն և Հերոնիմոս Սավոնարոլայի գործերը:

Իր ժամանակակիցները՝ Դոմենիկոս կիրավանդախոյ, ազնուապետական իրավաշտութեամբ մը ցայտուն, և Փիլիպպոս Լիփիփ, որուն գործը զօրեղապէս զգայունն է: Հոռվմայ Միներաւայի Սրբուհի Մարիամ եկեղեցւոյն մէջ Ս. Թովմասի պատմութիւնը գործադրեց, որ գեռ այսօր ալ գովասանքի ու հիացման առարկայ է:

Կը յաջորդէ Անտոն Փոլլափուոլոյ՝ յոխորտ պատգամաւորներու փոքր խմբով մը, մինչև որ ահա հսկայն՝ Անդրէսա դէլ Վերոնեզիոյ որ կ'օգտուի ժողովրդական

տիպարներէ զգացումներն արտայայտելու համար, գերազոյն նաև՝ կազմած ըլլապով Լորենցոյ զի Քրեղի, Փերունիոյի և Լէոնարտոյ զա Վինչիի պէս աշակերտներ: Բարթողոմէոս Գոլէոնի ձիաւոր արձանը, զոր վերրութիւն կաղապարեց և որ հիմա կը բարձրանայ վենետիկի Սուրբ Յովհաննէս և Պօղոսի հրապարակին մէջ, բաւական է ինքնին արուեստագէտին համարաւը շինելու: Եւ իր կոյցը չորս սուրբերու մէջ Գրասենեակներու ճեմելիցին մէջ (Galleria degli Uffici): Արշավի եռանդ, որչափ բացցրութիւն այդ Տիրամօր դէմքին վրայ: Հիմա կատարեալ վերածնունդի մէջ ենք, լոյսը գրեթէ միջօրէական է. «օր ըստ օրէ» կը թուի աւելցուած ըլլալ:

Ղուկաս Անինորէլլի Միքքէլանձէլոյի զաւուսը կ'աւետէ. Պետրոս փերուծինոն՝ Ռաֆաէլինը:

Մինիորէլլին նախնականներու մէջէն ամենէն աւելի ինքնատիպն է, և շատ ժամանակ անծանօթ մեաց, ապահովապէս ան կրոնայ Յունարքուսի հետ մրցիլ ոճին նմանութեամբ ու յացումի սաստկութեամբ:

Փերուծինն իրեն բոլորովին յատուկ նոր կերպ մը կը ստեղծէ. քայզը, զգայուն, մեղքածորան, որ յետոյ Սանցիոյին հետ անյալթէլի բարձրութեան մը հասաւ:

Իրենց ժամանակակից, զրեթէ հասակակից, Փինտուրիզգիոյ մեծ զարդանկարիչ Վատիկանի Բորջիա զստիկոնին, յատուկ անհատականութիւնն մը երեւան չի բերեր, բայց ամենաբարձր համարման մը հանճարը:

Այս միջոցին, մինչդեռ Փորենտեան դպրոցը Լէոնարտոյի, Միքքէլանձէլոյի և Ռաֆաէլլի յայտնութիւններով արուեստին միջօրեան կ'ողջունէր, նկարչական գործունէութիւնն ուռանազարդ կ'եռար նաեւ վերին իտալիոյ մէջ, պարագլուխ ունենալով Փրանկիսկոս Սգուարչիոնէն և մասնաւանդ իր մեծ աշակերտը Անդրէսա Սանտէյնան՝ որ իր նկարները կը նկարէր իրը թէ զանոնց կը քանդակագործէր և որուն յիշատակը Գրուրին (Ricötà) Միլանի թրերայի պատկերաթանգարանին մէջ կողմակի տեսնուած յանդուգն ու խարէական է:

Լորենցոյ Քոստա և Փրանկիսկոս Ռիախը բոլինի կը պատրաստէին թեռնարդնոս Լուինիի և Կառուտենցիոյ Ֆերարիի գաւառսարք Ենոյոյ Վենետիկի մէջ Ցովհաննէս Բելլինի, Ֆրիզլինի, Կարպաչչիոն, Ջիմադա Քոնէլիանոյ՝ Կ'աւետիին ծիրճիռնէն, Դիբիշանոն և Պօղոս Վերոնէզէն:

Լէոնարտոյի երեսում, արուեստի թագաւորութեան մէջ, կը նմանի Քրիստոսի գաւլըստեան, հեթանոս աշխարհին մէջ. հանդիսաւոր ժամն է ուր արեւ միջօրէին կը հասնի: Առաջին անգամ է, այսինքն Գալիլէոսէն դար մ'առաջ, զիտութիւնն արուեստին կը կապուէր ու կը ստեղծէր... զլուխ գործոց Ընրիքը, որ կը գտնուի Շնորհաց սեղանատան մէջ: Լէոնարտոյի գործն արդիականութիւնը Կ'աւետէ. յեղափոխութիւն մէջ արուեստական բարեշրջման տիրապետութեան մէջ: Ընտիր զիտող և նուրբ՝ ան կը նախատեսէ իրերուն ներքին էտիւդինն կը թարգմանէ զայն նկարներուն մէջ.

Ան չի կրնար կենալ ոչ Ռիաֆայէլի ոչ Միքելանջելոյի հետ, Աստոր հանձարը, տաճարակի վրայ Կեցող հետևակ զինուորին պէս, ուղղակի կը յառաջանայ, բայց ի հարկին օգտուելով մերթ Փերուճինոյէն մերթ Ղուկաս Սինիորէլիչն: Ընդհակառակն Լէոնարտոյի իր դարէն օտար է, իր ժամանակէն դուրս է, դուրս մերինէն. մենակեաց ինչպէս Երզիան լեռը, միակ արուեստական աստուածութիւն առանց ստորոգելիքներու:

Իր արքանեակներէն միայն թերնարդինոս Լուինին կրնայ նկատուի իրը Լէոնարդուն ոնին քաղցր շարունակորդ, վասն զի իր նկարներուն մէջ կը յայտնէ Լուրարտական զեղեցկութեան համակ փափուկ շնորհը, բայց կեսար զա Սերստոս, Մարկոս դ'Օճճիռնէն, Անդրէս Սալաինոն, Ցովհաննէս թելտրագիտն Վարպետին արժանաւոր շարունակողները չեղան:

Բոն իսկ լիմանիջօրէին մէջն ենք: Միքալանձելոյ հսկայածն կը բարձրանայ, Ռիաֆայէլ անցեաւը կը յաղթահարէ, Տիցիանոս գոյներուն արին կը խառնէ և Վենետիկի մարմարիններուն անզամ կենդանութիւն կու տայ:

Մեծ մրցակցութիւն մ'էր՝ ոչ միայ արուեստական տիրապետութեան մէջ, այլ նաև դիւնագիտական, գիտական ու գրական տիրապետութեան մէջ:

Վերջապէս Յուլիոս Բ. և Լիւոն Ժ. Պարն էր՝ ուր Քրիստոսիոր Գոլոմպո Ա. մերկան կը գտնէր, վասկոյ զի կաման Բարեյուոյ Գլուխը կը շրջէր, Փրանկիսկոս կու Ա. և Կարոլոս Ե. աշխարհի տիրապետութեան վրայ կը մաքառէին, Մարտինոս Լուտեր պապական կոնզալը Կ'այրէր, Նիկողայոս Մաքիավելլին գրել կու տար «Խշանը», Լուրգմիկոս Արիոստոն Օրյանդրն կը շարադրէր և Պետրոս Լուրգմիկոս Փալեստրինան կը գրէր հոյակապ Կայր Մայր (Slabat Mater) երկիրը թերգով:

Այդ ժամանակ Միքելանջելոյ Յուլիոս Բ. և ցովը կը կենար, շրջապատուած տասներկու ծիրանաւորներէ, Կարոլոս Ե. Տիցիանոսին զետին ինկած գրձինք զետնէն կը վերցնէր, Լուն Ժ. հոգեվարը Սանցիոն կը համրուէր, Փրանկիսկոս Ա. Լէոնարդոյին առջև զլուխը կը բանար և Փարիզի մէջ Զելլինի Կ'այրէլէ անոր աշխատասենակը:

Ասկեղար, մասնաւորապէս իտալական արուեստին համար, վասն զի Ռուբէնս, Վան Տեյյը, Վելասկէս, Նիկողայոս Փուսէն, Բիերանտ, Մուրիլո, զեռ երեցած չէին. իրենց փառցը մերինին ցոլացումը պիտի ըլլար, պէտք էր եկող դարուն մէջ շողար:

* *

Լէոնարտոյէն, Ռիաֆայէլէն, Միքելանջելոյէն և Տիցիանոսին վերջ երեկոյն կարճ ու տժգոյն է ինչպէս խոր ձմերուան մէջ:

Սերաստիանոս Գէլ Փիոմբոն Կ'օրինակէ Բուռնարուոտին, Յուլիոս Ռոմանոս կը նըմանցնէ Ռիաֆայէլը, Թիէփոլոն՝ Կ'այրէափոփէ Տիցիանոսի և Պօղոս Վերոնացի արուեստը:

Աչքի զարնող քանի մը հոգիներ զեռ կը յաղթահարեն միջանիերուն բազմութիւնը բայց հանձարները սակաւաթիւ են, գոր-

ծերն այլ ևս զարմանալի չեն։ Վերածնութեան արևմտւորը նուազ գեղեցիկ է քան իր արշալոյսը, արինագոյն, ազօտ, գրեթէ հրախսային արևմուրը մ'է։

Արուեստին հանճարը կը ընանայ, բայց զիսութեանը կը ծափ. այն օրն ուր Միքիլաննելոն կը մեռնի Գալիլէոս կը ծընանի⁽¹⁾։

Բայց այնչափ արուեստագէտներու անխոնջ գործը պէտք էր իր պատուիները բերել։ Իրաւցնէ իտալիան արուեստին սրբավայրը դարձաւ, ամէն երկիրներու արուեստագէտներն եկան իրենց ծարաւն անցնելու երկրին մէջ, հնո՞ն ներշնչութեան վնատուելու և բուն ժամ դարն եղաւ որ նկարչութիւնը ճոխացուց հայրենիքն սահմաններէն անդին։ Վեհարիւրին եղաւ որ Գալիթ Տնիկիրս, Պօղոս Շիուպենս, Անտոն Վան Տէյք, Հակոս Ֆրանս և Դիէկոյ Վելլասգէս սկիզբ տուին արդի զարուն՝ յետ ուսումնասիրած ըլլալու մեծ իտալացիներու գործերը։

* * *

Արուեստին պատութեան մէջ Միքելանդէլոյի տիտանական զէմբն իսկապէս վեհապետական է։ Յիրաւի ան կը ներկայացնէ արուեստական կատարեալ երրորդութիւն մը, վասն զի եղաւ վեհազոյն քանդակագործ մը, հիանալի նկարիչ ու երեկի ճարտարապետ։ «Մովսէս»ը, «Ընդհանրական Դատաստան»ը և «Ս. Պետրոսի գմբէթը» կը յայտնեն ապշած մարդկութեան անոր հանճարին զօրութիւնը։

Էլունարտոյ դա Վինչին հանճարի ընդարձակութեամբ անտարակիցս կը գերազանց զայն, բայց նպատակներու փոփոխականութեամբ և ամէն զիտութեան վրայ ճառելու մարմազէն բռնուած ըլլալուն համար՝ չափազանց հատակուորներ թուզուց, չափազանց ընտրական փիլիսոփայութեան գործեր, այնպէս որ մեզի թոյլ չի տար լուրջ քննութիւն մը կատարելու իր արուեստագէտի յատկութեան վրայ։

1. 18 Փետրուար 1564։

Թիրեւս, եթէ մեր ձեռքը հասած ըլլար փրանկիսկոս Սփորցային համար քանդակած ձիւուր արձանն, որուն համար անդամագննութեան այնչափ խանդաղատաւական ուսումները ըրաւ, եթէ իր «Ընթրիք» ու խանգարուած չերենար ժամանակէն ու զինուորական վանդալականութենէն, Այր Փիէրոյի որդին արուեստական գերազոյն հանճարն եղած պիտի ըլլար՝ զոր մենց պարտաւոր պիտի ըլլայինը նկատի առնելու, բայց սակայն իր զործերուն մեծ մասը կորուած է անհետ, շատեր կիսակատար մնացած են, այնպէս որ կատարեալ ուսումներ կարեի է իր գրողի ու զիսնականի զործունէութեան վրայ միայն կատարել։

Ընդհակառակն Միքելանդէլոյ, իր մեծդղի յղացումներուն ամբողջութեամբ, զեռայսօր ալ մեր աչքերուն կ'երկի վերածնութեան իրը ամենէն եղական արուեստագէտը. իր արուեստը բնաւորութեամբ և արտայայտութեանց կապակցութեամբ, Տանդէ Ալկիկէրիի ու Ռիգարտոյ Վակնէրի արուեստին կը համապատասխանէ։

Յիրաւի այդ երեք մարդիկ անեղօրէն մեծ են, Վենդյայի հին աստուածութեանց պէս զօրաւոր ու բուռն են։ Կարգացէց Դժոխքին քաննեմէկերորդ երզը, դիմեցէց «Ընդհանրական Դատաստան»ը Սիստինան մատուին մէջ, լսեցէց «Աստուածոց Վերջալուսի» առ երրորդ արարուածն, և անակնկալ պիտի երեկի ձեզի բանաստեղծն, նկարչին ու երածշատին մէջ եղած կապակցութիւնը, թէն առաջին ըննութեան չկարենաց պատճառները գտնել։

Բայց պատճառները կան ու նշմարտին չափազանցութեան մէջ կը կայանան, զոր այդ երեք հանճարներն իրենց զործերուն մէջ կը ցուցնեն։

Յիրաւի Տանդէն իր անձինքներուն կուտայ բոլոր ալիսերն ու բոլոր առարինութիւններն, ու զանոնց չի նկարագրերինչպէս որ անոնց կ'երեկին իրականութեան մէջ, այլ կը շեշտէ, կը չափազանց զանոնց, այնպէս որ իր վիւցազներն ամբողջապէս անոնց տէր կ'ըլլան և կատարեալ խորհրդանշան կը դառնան բարի

կամ չա՛ կրցերու զորս իրենց կը ներ-
կայացնեն (¹)։

Պատկառելի են նաև միքէլանձելական
դէմքերը, մեր խառնուածքին անյարմար
գերմարդկային ուժ մը, կորովութիւն մը
զանոնց բոլոր կ'ողերք։ Մինչև իսկ իր
տիրամայրերուն ուռած զնդերներն նսկայ
ցեղերու լայն ուսերը կը ցուցնեն։

Նմանապէս Ծիգարոտու Վակնէր նկա-
տուած է իրը բացառիկ անհատականու-
թին մը, վասն զի ինցն ալ նոյնպէս
երաժշտական բոլոր զգացութիւրը կը չա-
փազանցէ՝ սովորական սահմանէն անդին
տանելով զանոնց. իր սովորական գործերը
կը զարդարէ այն մեծաշուաչ բազմաձայ-
նութիւններով՝ որ մինչև անգամ չափա-
զանց կը մեծցնեն իր Վալճալայի սոսկալի
աստուածութիւնները։

Այս զէպրով զարերու հեռաւորութեամբ,
մտածման այս երեք ըմբիշները, ստեղծա-
կան հանճարի կապակցութեամբ, ի միասին
կը գտնուին և արենակից կը թուին մեզի,
այնպէս որ հոգեփոխութեան հաւատացող
մը՝ առանց վարանելու պիսի ըսէր թէ՝
Ժանդէին հանճարը Միքէլանձէլոյին մէջ
մարմացած է և Միքելանձէլոյին հանճարը
Ծիգարոտու Վակնէրի մէջ վերակենդանա-
ցած է։

*
**

Միքէլանձէլուն ուրեմն հանճար մէջ,
որ իրը արուեստագէտ՝ հեռավէտի մ'ոս-
պնաձեւերու մէջէն կը տեսնէր մարդկութիւ-
նը. իրմէ նկարուած ամէն մի մարդ Հե-
րակդէն մ'է կամ Սամփառն ամէն մի
կին՝ թուղլիթ մը կամ Քլորինզա մ'է.
և ան ոչ միայն հակամէս է ձեւերը չա-
փազանցելու, այլ արտայայտութիւնն ալ
կը չափազանցէ. իրեն համար սէրը կիրք
մ'է, ցալ սուրնանց մ'է, խորշումն ատե-
լութիւն մ'է; Վերջապէս չեղոր զգացում-

1. Ընթերցողն որ կը փափաք շօսափել ապասց-
ներու թա՛ կարդա ճեղնակին «հաճճարի մարդ իրը
բամաստեղք» բըցին երկորդ զուխը։

ները նկարագրելու անընդունակ մէկն էր,
այն թեթև զոյներու զուգախառնութիւնն՝
որ կը գտնուին ընդմէջ համակրութեան և
սիրոյ, ընդմէջ խորդտումին և ցաւին,
ընդմէջ զայրոյթին ու բարկութեան, ան-
յարմար էր մեղմ զգացութիւնը ներկայա-
ցնելու որոնց մէջ Ծիափայէլը զերագոյն է։

Միքէլանձէլոն մեծ է միայն ծայրայեղ կրեերու արտայայտութեան մէջ, որովհետեւ
այդպէս էր իր քնաւորութիւնը, որովհետեւ
ան չէր կրնար իր անհատական նկարագիրը
յեղարջել։

Ասոր համար, այս գերազանցօրէն հրա-
շալի հսկաներու ստեղծողին նկարներուն
ու քանդակներուն առջև, մենց նախ տար-
տամ երկիւղի մը զգացումը կը զգանք,
իշտ նման անոր ուսկից յանկարծակի կը
բռնուին՝ երրոր բնութիւնն իր մեծ լուու-
թեամբ կը ծանուցանէ մերձաւոր փոթո-
րիկը, փոքր ու անզօր կը զգանց զմեզ, և
երբ նաև այդ առաջին ապշութեան զգա-
ցումն անհետացած է, պէտք ենց ճանչ-
նալ որ Միքէլանձէլոյի արուեստը յարատե
հրապոյր մ'է, որովհետեւ մարդկութիւնը կը
ներկայացնէ մեզի այնպէս ինչպէս որ պիտի
ուզենայինց, բայց ոչ ինչպէս որ է իրա-
կանութեան մէջ. կը գոհացնէ վերջապէս
մարմական, իմացական ու բարոյական
կարողութեան այն տժգոն իղձը զոր ամէն
մարդ արծարծած կը տեսնէ իր մէջ։

Ո՞հ, «Դատաստանին» լայնալանջերու
և արուեստական զնդերներու գեղեցիկ մեր-
կերն որ միակ մարմոյ մը մէջ կը յայտնեն
կուտակուած տասն մարդոց ոյժը. մեծ
վեշափառութեան արտայայտութիւնն որ
կը կարդացուի «Մովկաչի» զէմբին վրայ,
որ ամենէն պատկառելին է երկրիս բոլոր
ծիրանաւորներու մէջէն. իորին ու մելա-
մաղմատ մոածութիւնը լորենցոյ Մետիչին
արձանին՝ որուն երեսանոցով ստուերա-
զրած ճակատին վրայ մտածութեան շատ
աւելի սաստկութիւն կայ՝ ինչ որ չկայ
այնքան կենանի իմաստաէրներու ճա-
կատին վրայ։

Եւ «Ընթէանուր Դատաստան»ը:
(Եարումակելի)
Հ. Տեր-Մովսէսսաւ